

կան հանգամանք կը կրէին, բոլորին մասնակցութեամբ կը կատարուեին:

Մարդիկ հուարական գդացման ժամանակ, առարիեր ընթացք կ'ունենան: Չեն ըներ այն բաները ինչ որ իրենց առանձնութեան մէջ պիտի ընէին: Հոգիդ որպիսի՝ բարձունքներ չի ճախրիր, երբ խմբովին եկեղեցւոյ մէջ և Հայր մերը, օֆոռք ի բարձ ձունաւ, և զաւատամբքա, կամ միուրք սուրբ երգուի:

Ա. Հաղորդութեան ելորհուրզը մեզ երկինք կը վերացնէ: հրեշտակներու և հրեշտակապեաներու պաշտամունքին հետ կը սանդղամատենք երկնային գմրէթը ուր Աստուած զիովին Ներկայ է: Աւատի եկեղեցաւոյ մինուրքաւ պէտք է միստիքական: Մեծ և Աքանկերին վիճութիւնն արտայացող հանգամանք մը ունենայ: Պարզ արահի մը մէջ օրուեանան ազօթք չէ կարելի մատուցաներ: Կմեզ ներկնող որինչ կայ հոն չ շարում ուղղել, խօսի, քննադատել, երբեմն ազգագլուհի ոչ միայն սխալ է այլ մեղք է Եկեղեցաւոյ մէջ: Անոնց տեղը եկեղեցին գործ է, զասարաններու կամ սրաներու մէջ:

Աստուած պաշտութեան միջոցին քահանայի և ժննդովուրդի միջն եղած յարարերութիւնը մօտիկ բան մը չէ: Քահանան ժողովուրդին համար կը պատարացէն իսկ ժողովուրդը կը մասնակցի ինչ որ քահանան կ'ընէ: Նա հաց և գինին և մատուցան Աստուածոյ որոնք փոխակերպեալ և սրբազորեալ մէջ կը տրուին ճաշակելու: Պատարագի սրբազորաւուը վսեմ զգացութեր կը յարուցանէ մեր մէջ: Ամանք Ս. Պատարագին չեն ախորժիր, քանզի իրենց ճաշակի մշակուած չէ խորհրդաւորի և զիմի համար: Կոմիտաս վարդապետի և Հայ Պատարագը, և եւրոպացի մէծ երաժշտագէտներու գրած պատարագները, օրթօթօրխոները, հակեհանգստեան երկերը և սրբազան երաժշտութեան զանազան ժամերը հոգեպարար ստեղծագործութիւններ են երաժշտական, գեղագիտական թոյրերով համանակաւուր տեսանելի աշխարհին մէջ, և ուր

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՅՈՒՔԸ

Եւ այս երեքին մասնաւորապէս աշխօթքը սոնելով՝ կրնանք ըսել թէ, ասոր պէս Աստուածոյ հետ ուզգակի հաղորդակացութիւնն Նշանակող Նուիրական պարտականութեան մը մէջ կեղծիք խառնել՝ շատ պատապատելի և յիմարական պիտի ըլլար: Արդէն ըսինք առաջ, «Թէ ինչպէս աղօթելու ենք» հարցումին պատասխանելու առիթով, Արտուս այսակ ծշմարիտ ու անկիծ աղօթքին, անոր մատուցումի կիրապին ու արցիւնքներուն վրայ կը խօսի, պարզելով ժողովուրդին տոշն ճշմարիտ աղօթասիրութեան նոր ուզին, որուն մէջ անյաջազութեան հանդիպիլ անկարելի է: Անը զու յորժամ կայցես յազօթս, մո՛ւտ ի սինեակ քո, և փակեա՛ զգուրա քո, և կ'ո՛ց յազօթս առ Հայր քո՞ ի ծածուկ: և Հայրն քո՞ որ տեսանէ ի ծածուկ, հատուցէք քո՞ յայտնապէսու (Մատթ. Զ. 6): Ճու, այս հատուածին մէջ, կը տեսնենք քրիստոնէին աղօթելու կերպը բազգատութեան զրուած ցուցամոլ Փարիսեցին կերպին հետ, որուն գործածած ձեւերը կին արգարութեան ձեւերն էին: Մինչդեռ՝ Յիսուսինը, զերի համարին մէջ, նոր Ալխոտ աւետարանական ողին և երկնից արքայութեան նոր արքայութեան կերպն է:

Քանի որ մինչև հոս աղօթքի տեղին, առանձնական կամ հրապարակալին ըլլալուն, երկրութեան կամ զատարկարանութեան, մատուցանելու ձեւերուն հետյանի վրայ՝ ազօթքի մասին ընդհանրապէս խօսելու առիթով, և Տէրունական Աղօթքին տուն տուող պարագաներուն վրայ առ համառօտակի խօսեցնք, կիմա կը մայ աղօթքի բանաձեւին, այսինքն Տէրունական

մարդկային հոգին երկիրածութեամբ կը վերելակէ իւր Արարէին Անոր փառակից ըլլալու, ամէն անձ եպիսկոպոսն սկսեալ մինչեւ մօմտակալ երախան բան մը ունին ընելու խօսքով, շարժաւմով, զգացումով և երգով:

Դեմինեկ ԵԳԻՒԿՈՊՈՍ

Աղօթքին վրայ ընդհանրապէս քանի մը նկատողութիւններ ընկը և անկէ ետքն ալ անոր իւրաքանչիւր մասերը զատ-զատ պարզաբանելու աշխատիլ:

Թէև Յիսուս Տէրունական Աղօթքը սկսելէ առաջ, «Այսպէս կացէք զուք յաղօթն կ'ըսէ, այս այսպէս» ը մնաք պէտք չէ տառական կամ բառական նշանակութեամբ հասկնանք, այսինքն՝ թէ պէտք է մեր աղօթքները Տէրունական Աղօթքին երկարութիւնով ըլլան միայն, թէ անոր բառերովը միայն պէտք է աղօթել, թէ իրեր եմակ աղօթք զայն սորվինք և անկէ զատ ուրիշ աղօթք չընենք Այս՝ շատ անձուկ և տառական նշանակութիւն մը տալ պիտի ըլլար Յիսուսի խօսքերուն: Յիսուս «այսպէս» ըսկելով սորվեցնել կ'ուզէ թէ Տէրունական Աղօթքին մէջ պարզուած կէտերը և անոր նիւթն ու նպատակը ընենք մեր ևս աղօթքներուն նիւթն ու նպատակը: Ղուկաս ալ՝ Լեռան Քարոզէն դուրս, ուրիշ առիթով մը, կը յիշէ Տէրունական Աղօթքը: Ղուկասու յիշած առիթին օրուան նախընթաց գիշերը Յիսուս բալորովին աղօթքով անցուցած էր, և իր ան իրեններուն աղօթքի յատուկ սկզբունքներ կը պարզէր, աշակերտնելն մէջը Յիսուսի խօսքը ընդմիջելով՝ խնդրեց որ իրենց սորվեցնէ աղօթերեւու կերպը: Եւ եղեւ ի տեղւոջ ուրեք կալ յաղօթս: և իրեն դադարեաց՝ ասէ ցես ոմն յաշակերտացն իւրօց: Տէ՛ր, ուսո՞ մեզ յաղօթս կալ, որպէս Յովհաննէս ուսոյց աշակերտացն իւրօց (Ղուկ.

ՓԱ. 1): Ո՞չ աւանդաբար, ո՞չ ալ գրաւորապէս մեզի հասած է Յովհաննէսի իր աշակերտներուն սորվեցուցած աղօթքը: Կամ դոնէ անկէ նմոյշ մը: Բայց, ինչպէս կը յիշէ խնդրարկու աշակերտը, Յովհաննէս իրեններուն աղօթք մը սորվեցուցած էր: այս ճշմարտութիւն մըն է, և զրգիռ կ'ըլլայ աշակերտներուն որ Յիսուսի զիմեն իրենք ալ իրենց վարդապետէն աղօթքի բանաձև մը խնդրելու համար: Տէրունական Աղօթքին տուն տուող այս երկու պարագաները թէն իրամէ տարրեր կ'երեւին, բայց, այդ ալ աւելի աւետարանիշներու իրենց աւետարանները խմբագրելու կերպին փերագրել պէտք է: Արագհետու, ինչպէս Յիսուսի առակներուն և ուրիշ վարդապետութիւններուն համար ալ շիտակ պիտի ըլլար ըսկել, Յիսուսի այս կերան Քարոզն ալ Մատթէոսի կողմէ կանոնաւոր կերպով ամփոփուած է կորեւոր ու գոհացուցիչ մանրամասնութիւններով հանդերձ, մինչդեռ Ղուկաս աւետարանիշ կերան Քարոզը քանի մը տարրեր տեղեր, իրեր հատակուտաներ կուտայ, ինչ որ եղած է Տէրունական Աղօթքին պարագային ալ: Տէրունական Աղօթքին աշու երկու տարրեր օրինակները նոյնն են, միայն թէ Ղուկասու առաջ թերածը Մատթէոսի առաջ թերածին համապատակ մէկ ձեւն է, բայց, գլխաւորաբար կարեւոր կէտերը երկուքին մէջ ալ կը գտնուանին: Անաւասիկ այդ երկու ձեւերը.

ԸՆՍ ՍԱՏԹԷՈՎԻ

1. Հայր մեր որ յերէինս ես,
2. Սուրբ եղիցի անուն նո.
3. Նկեցի արքայուրիւն նո.
4. Նղիցին կամք նո, ուրպէս յերկինս եւ յերկի:
5. Զնաց մեր հանապազորդ տուր մեզ այսօտ.
6. Եւ բոլ մեզ զպաւտիք մեր,
7. Արպէս եւ մեք բողումք մերօց պարապանաց:
8. Եւ մի տանիր զմեզ ի փարձուրիւն,
9. Այլ փրկեան զմեզ ի շատէն.
10. Զի նո է արքայուրիւն եւ զօրուրիւն մեր փառք յուրիտանս, ամէն:

ԸՆՍ ԴՈՒԿԱՍՈՒ

1. Հայր մեր,
2. Սուրբ եղիցի անուն նո.
3. Նկեցի արքայուրիւն նո.
4. Զնաց մեր հանապազորդ տուր մեզ զօրլատուն,
5. Եւ բոլ մեզ զմեզ մեր,
6. Զի մեք բոլումք ամենայնի որ պարտիցին մեզ:
7. Եւ մի տանիր զմեզ ի փարձուրիւն,

Հաստ գերւիխն է տեսնել այս երկու օ-
րինակներուն խմբագրութեան նոյնութիւնը,
որպէսկու, ինչպէս ըստի՞նք, Դուկասու մէջ
գտնուած պակաս մասերը, ողօթքին էա-
կան մասերը և նիւթը չեն փոխեր: Առաջին
հատուածին ոմանց մէջ պակող և Մեր, որ
յերկին ներ բառերը գորութեամբ կը հաս-
կըցուին: որովհետև Եթուու միշտ խօսած
է իր Հօր Վրայ, իրեւ Երկանուու Հայր:
Դարձեաւ, չորրորդ հատուածը՝ որ ըստ ո-
մանց կը պակսի Դուկասին մէջ, երրորդ
հատուածին ընդլայնութէն տարրեր բան մը
չէ և նոյնը կրնանք ըսել նաև ինսհրաբդին
համար ալ: Զի՞ բո՞ է արքայութիւն և զօ-
րութիւն և այլն աւելի աղօթքին փակման
օրնութիւնն է, որ նորէն Դուկասու օրի-
նակին մէջ յիշուած չէ. ըստ ոմանց: Ընդ-
հանրապէս բոլոր քրիստոնեայ Նկեղեցինե-
րու մէջ գործածուած ձեւը Մատթէոս ա-
ւետարակնին մէջ բերած ձեւն է, որովհե-
տեւ ան աւելի լուստրանուած ու աւելի
լիակատաք ձեւն է:

Տէրունական Աղօթքը տիպար աղօթք
մըն է և ազգօթքի յարմարագոյն բանաձեւը,
զոր շատ կանուխէն, մեր աղայութեան ո-
րերն սկսելով կը կրկնենք, և կը կրկնուի
եկեղեցիներուն մէջ ալ: 1900 տարիներու
ընթացքին ամէն տեղի ու ամէն ժամանակի
քրիստոնեաներ կրկնած են զայն և պիտի
կրկնեն ալ, բայց ան իր թարմութենէն, իր
քաղցրութիւնն բան մը կորանցուցած չէ ու
պիտի չկորուցնէ: Եթր մեր երկաւուր հայո-
րերը ճանչնալու և անոնց անունը արտա-
սանելու չափ զօրանան մեր մանկական թո-
թով լիկուները, այն ատենէն կը սկսինք
նաև մեր երկնաւոր Հօր տեսուան ուղղուած
այս գոհար ակնթք կրկնել, նախ մանկա-
կան անգիտակից անմեղութիւնով ու յետոյ՝
անոր գիտմ իմաստին լիսութեան ու խորու-
թեան ճաշակը անած: Ուրեմն, պէտք չէ
մոռնալ Յիսուսի պատուեը զոր վերը յի-
շեցինք, և Ալսակս Կազեք գուռք յաղօթնու:
Հետեւաբար անոր իւրաքանչիւր մասերուն
վրայ չխօսած, քանի մը ընդհանուր խոր-
հըրգագութիւններ ընենք անոր ուշագրան և
կիմական մատնայատկութիւններուն վրայ:

Ալ. — Անոր ձեւը համառօտ, որոց և
պարզ է: Յիսուսի սորգեցուցած այս ա-
ղօթքը արդէն հակապատկերն էր Փարիսե-
ցիական երկարաբան ու ճոռումախօս ա-

զօթքներուն, որոնց միակ առաւելութիւնը
իրենց կարելի եղածին չափ երկար ըլլան
էր: Անոնք, Փարիսեցիները, սովոր էին
պատճառն քով երկարեց իրենց աղօթք-
ները, որպէսզի ոյրիներուն տունը ուսեն,
ու կողոպտեն զանոնք: այն հեթանոսական
շատախօսութիւնը մնացունելի կը կարգէին
ամենագէտ Աստուծոյ: Եւ արդէն այս չէ
շատ մը կեզզ բարեպաշտներու աղօթելու
ձեւն ալ: Կը խօսին ու կը խօսին՝ ցուցներ
լու համար թէ աղօթքի իմքնարուխ աղ-
բարեներ են, և իրենց սիրատերուն ալքերէն
գորոս պոռէկացող այս անզագիլի հեղեղին
թափս սանձել իրենց կարողութեան տակ
չէ: Ի՞նչ են շատ անգամ մեր աղօթքները,
եթէ ոչ առ Աստուծած ուղղուած քարոզ-
ներ. իրը թէ մեզի տրուած ըլլար Աստու-
ծոյ ցուցնել, իմացնել և մինչև իսկ հաս-
կըցնել թէ, այն բարիքները և չնորդները,
որոնք իրմէն կը պահանջնենք, աղէկ և յար-
մար է որ մեզի տայ: Այո՛, մէյմէն հոռո-
մարն ու շատախօս փատախաններ կը
գանանք շատ անգամ մեր աղօթքներուն
մէջ, մինչգետ Անէնագէտը կը խնդայ: Գե-
րէն մեր անձկամիտ ու սիսալաշատ փաս-
տարերութիւններուն, անգիտակից ու խնդի-
խնդիքներուն վրայ: Թերեւս Ան կը տեսնէ
որ նման ենք մանկան մը, որ հորմէն սուր
գանակ մը կ'ուզէ որով կրնայ ինքինք վի-
րաւորել: Ճիշտ այս կոյը ու տպէտ հետա-
պէնդուումն կոպազատական մեացորդները
մինչև կրմա չեն աեսնութեա մը կրօնք-
ներու արարողութիւններուն մէջ: Խահազի
առջեւ առաւօտէն մինչև իրիկուն, թերեւս
իրենք զիրենք հարուածելով, զիրաւորե-
լով և արիւններու մէջ լուալով պոռացող
խնդիք քուրմերուն ըրած յիմարութեան մէկ
տիսակը չէ նաև հին կրօնքներէ ուսանց
այն բարբարիկ ձեւերը, որոնք մէծ մեղ-
քեր են: Տէրունական Աղօթքին ամէն մէկ
խնդիքները: այնչափ որպէս են որ հայ
իսկ մանուկ և ամենէն տէկս մարդը իսկ
կրնայ հասկաւ, թէ ինչ բաներու համար
կ'աղօթէ: Անոր մէջ երկւակայտկան, տարա-
տամ ու անորոշ իմաստներ չկան, ինչ որ կարելի է վըս-
նել ինքինքնին խորհրդապաշտ կարծող
շատ մը իմաստակ աղօթասէրներու աղօթք-
ներուն մէջ: Ալիւնոյն ատեն անոր ալու
որչութեան մէջ ամէն մէկ խօսքերն ալ մէջ

մէկ աղօթքներ են՝ խորին մտածութերու ժնունդ տուող։ Անոր պարզութիւնն ալ ու շադրութենք վրիպիցնել պէտք չէ։ այս, ան այնչափ պարզ է որչափ պէտք էր բերաւ ամէն հասակի ու աստիճանի յարմար աղօթքի մը համար։

Այս մեջ, Տէրունական Աղօթքը իր համառոտութեան, որուութեան և պարզութեան մէջ շատ գեղեցիկ, շատ իմաստալից, շատ նոգիսոսիկ աղօթք մըն է, առօթիներու աղօթքը։

Ի. — Ան Խսուուծոյ հայրութեան ուղղուած աղօթք մըն է Անոր ասացին բառը ու ռշայրը — «ըրափ անուշ կը նչէ ականջներու»։ Հայր մեւ աւելի քաղցր ու նոգիգրաւ է, որովհետ մեւ Հայրն է Ան։ Ասուուծոյ Հայրական բնութիւնը մեծագոյն յոյն ու միթիթառութիւնն է մեր սիրածուն Մեր աղօթքին նկարագագաւ Ասուուծոյ բնութիւն կրայ մեր ունեցած համացազութեան և գաղափարին հետ սերն աղերս մը ունի։ Քրիստոս այս աղօթքին մէջ զ Սասաւածու աղօթքը մէջ աղատիկ առաջ իրեն ձայր ինչ մագնիսուութ պատկիրացնէ մեր առջն իրեն ձայր։ Ինչ մագնիսուութ պատկիր, ինչ վերացնող զարցում։ Հոս է մեր հաւատքին միակ յենակէտն ու հիմակէտը։ Հոս է մեր ուրախութեան և երջանկութիւնն միակ գանձնարանը։ Հոս է Ասուուծոյ հանգէպ մեր ունեցած որդիական համարձակութեան միակ աղբիրը, — Ասուուծ մեր Հայր։ Ասուուծոյ վրայ մեր անհուն վստահութիւնը բնականապէս ու բանաւորապէս կ'արդարանայ այս մեծ ճշմարտութիւնով, — Ասուուծ մեր Հայր։ Այս մեծ ճշմարտութիւնը կը սահմանէ նաև Ասուուծոյ մեզի հանգէպ ունեցած յարաքերութիւնը։ այս Ասուուծ այս բնութեան ճշմարտ յայտնութիւնն է Քրիստոփ մէջ։ Քրիստոս ինքը Արդի մարդոյ եղաւ որ մենք օրդի Ասուուծոյ Ըլանք, և տիեզերաքարոզ հոչակուի Ասուուծոյ մեծագոյն և մեր սիրածուն ամենամօտիկ սոտոգելիքը, — Անոր Հայրութիւնը։

Եւ գարձեալ՝ այս գիտով մեր առ Ասուուծ ուած ունեցած յարաքերութիւնն ալ կ'որոշուիք։ Ասուուծ միայն ամենուն և Հայրը չէ, այլ մեւ Հայր։ այս անձնական հազոր գալութիւնն Ասուուծոյ հետ պէտք է ըլլայ ջիզը մեր աղօթքիներուն։ այնպէս պէտք է աղօթենք ինչպէս պիտի խօսակցէինք մեր սիրելի հօրը հետ։ առանց գաղտնիքի, առանց կեղծիքի ու ծայրազոյն վստահութեամբ։ Այս պէտք է ըլլայ աղօթքին մէջ աղօթքին մէջ ձայրէ ի ծայր թրթուազոց շունչը, և զոր Ասուուծոյ անհունի պէտք ցուցնենք այս ամօթարեր ու նուաստացուցիչ տրամադրութիւնը։

լիութեամբ ու ամբողջութեամբ Այս՝ ան Ասուուծոյ Հայրութիւնը ուղղուած եղական աղօթքն է, որ յաւիտինապէս անոպատելի հրապուր մը ունի։

Դ. — Ան կը յարգէ Ասուուծոյ սրբութիւնը։ Ասուուծ կը խորչի մեծախօսիկ անուանութերէ, բայց կը հաճի, ճշմարիս պաշտելութենէ։ մեծածայն ու պիրմախօս փառարական ձեւեր յամաի կը ինողին ու կ'արեն աղօթքին պարզութիւնը։ բա՛ւ է զ Ասուուծ մեր Հայր անուանի և մեր աշթիները մեր Հօր ուղղելի Բայց, նոյն ատեն պէտք չէ մոռնանք թէ Ասուուծ երկնուուր Հայր մըն է և անոր համար վերջին աստիճան նախանձախնդիր ըլլալ պարտինք Անոր անուան սրբութիւն մասին։ Սիրոյ շնորհած համարձակութեան մէջ պէտք չէ կորսնցնել Ասուուծոյ սրբութիւն յարգանքն ու պատկանանքը և Անոր անուան պարտուապատշաճ մեծ արանքը։ Աղօթքին կերոնք պաշտիլութիւնն ուղին է։ Ծատ անշամ մեր երկրաւոր յարաքերութիւններուն մէջ այդ չէ մեր ունեցած գուռարութիւններու Սէրը, որ համբերատար է ու քաղցր, չինք կրնար իր այս սրբութիւն ու բարձրութեան մէջ գնահատել, կը ստորնացնենք, կ'անպատենք զայն, չարաչար կը գործ ածենք մեր ընկերոջ թօյյատար, համբերատար և սիրոյ տրամադրութիւններու, և մեր այս մեջ գիտինքին պատասխան չատ անցամեր սիրոյ վասիկութիւնը մը խոզի տաջն թափուած մարգարիտ պէտք կ'ըլլայ։ ու այս որշափ աններելի է, երբ Ասուուծոյ անհուն սիրոյ զէմ ցուցնենք այս ամօթարեր ու նուաստացուցիչ տրամադրութիւնը։

Ճ Ասուր եղիցի անուն քո։ ա՛յս պէտք է ըլլայ մեր առօրեայ կեանքին միակ նշանակէտը։ այսինքն՝ մեր խօսքերով, զործքերով, մածամունքներով և յարաքերութիւններով Ասուուծ անուան սրբութիւն և փառաւորութեան աշխատիլ։ Ասուուծ արգէն սուրբ է ու Անոր անհուն սրբութիւն գով և Ա՛մ է մարդ ։ Բայց, մեր այս սուրբ բաղձանքը, Ասուուծոյ անուան մարդոց մէջ պահուիլը փափաքիլը, մեզ համար նոր ու հաստատ քայլ մը պիտի ըլլայ սրբութիւն շաւղին մէջ։ Քրիստոնէին համար Ասուուծոյ անունի սուրբ ըլլալուն աշխատիլը իր սրբանալը կը նշանակէ որովհետեւ, իր սըրացուամք միայն և Ասուուծոյ որդի ըլլալուն պատութիւնը կուտայ իրեն։ Ահա ա՛յս Տէրունական Աղօթքին երրորդ մէկ մաս նայատկութիւնն ալ։

(Նար. 3) ԳԹ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ